

## ՀԱՅ-ԱԼԱՆԱԿԱՆ ՆՇՄԱՐՆԵՐ

Սկիւթներու եւ սարմատներու շառաւիդ իրանալեզու այս ցեղը, Ալանները, յաճախակի ներկայութիւն մը եղած է մեր մատենագրութեան մէջ<sup>1</sup>:

Տեղուականին Հայաստանի վրայ յարձակած վրացական բանակին մէջ, Տակիտոս կը յիշէ ներկայութիւնը վարձկան սարմատներու, զորս Յակոբ Մանանդեան կը համարի ալաններ<sup>2</sup>: 72 Թուականին, Յովսէփոս Փլաւիոս կը յիշէ Տրդատ Ա.ի օրով ալանական ներխուժում մը, ետ մղուած թագաւորին կողմէ, որ պահ մը պարանով բռնուած է թշնամիչ մը. ըստ Ա. Մ. Գարագաշեանի եւ Մանանդեանի, այս դէպքը կը համապատասխանէ «Արտաշէս եւ Սաթենիկ» վիպերգի «շիկափոկ պարան»ի հատուածին<sup>3</sup>, իսկ Մովսէս Խորենացիի կողմէ վերադրուած է Տըրդատ Գ.ին<sup>4</sup>: Ֆ. Գառաջա Թոռէս 36 Թուականի արշաւանքը կը նկատէ «Արտաշէս եւ Սաթենիկ»ի պատմական հիմքը<sup>5</sup>:

Բացառուած է, արդեօք, հայ-ալանական ամէն յարաբերութիւն Արտաշէս Ա.ի բուն ժամանակաշրջանին (Ք.Ա. 190-160): Հետազօտողները համաձայն են ալաններու Հիւսիսային Կովկաս երեւումը

1. Տե՛ս ԳԱԲՐԻԵԼԵԱՆ Ռ., «Ալան» ցեղամումը (Էթնոմիմ) V - VIII դդ. հայկական աղբիրմերում, «Հայ ժողովրդական մշակոյթի հետազոտման հարցեր. երիտասարդ գիտնականների VI կոնֆերանս», զեկուցումների թեզիսներ, Երեւան, 1984, էջ 27-28.
2. ՄԱՆԱՆԴԵԱՆ Ց., Երկեր, հատոր Ա., Երեւան, 1977, էջ 309-311:
3. ՄԱՆԱՆԴԵԱՆ Ց., ԳԱՅԱԿԱՆ տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, հատոր Բ., Ա. մաս, Երեւան, 1957, էջ 10-14:
4. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Հայոց պատմութիւն, թարգմանութիւն, ներածութիւն եւ ծանօթագրութիւններ Ստ. Մալխասեանցի, Երեւան, 1981, էջ 229-230, 268:
5. Հմմտ. MOSES KHORENATSI, *History of the Armenians*, translation and commentary on the literary sources by Robert W. Thomson, Cambridge-London, 1980, 191.

**Ք. Ե. Ա.** դարուն թուագրելու, ինչ որ կը զուգագիպի Արտաշէսի խորենացիական ժամանակագրութեան (70-111, ըստ Մալխասեանի<sup>6</sup>, 87-128, ըստ Լեւոն Շահինեանի<sup>7</sup>, եւայլն<sup>8</sup>):

Ամէն պարագայի, «Քարթիս Ցիովրեբա»ի տեղեկութիւնները թերեւս ժամանակագրական որոշ յստակութիւն կրնան յառաջացնել: Հոն կը խօսուի, **Ք. Ա.** Զրդ դարուն, Արտաշէսի հիւսիսային երեք արշաւանքներու մասին. առաջինին, Վրացիներ, օսեր (ալաններ) եւ կովկասեան այլ ցեղեր Հայաստանի վրայ կը յարձակին, բայց ի վերջոյ ջախջախիչ փոխվուէի կ'ենթարկուին Արտաշէսի եւ Մերատ Բազրատունիի կողմէ: Երկրորդ արշաւանքի միջոցին, Արտաշէսի անդրանիկ որդի Զարեհը գերի կը բռնուի: Եղայրյները՝ Արտաշէսին ու Տիգրանը, պատժական նոր արշաւանքի կը ճեռնարկեն Մերատի հետ. ի վերջոյ պայմանագիր կը կնքուի, որով Հայաստանի հիւսիսային դրացիները կը խստանան օգնական զօրք տալ պատերազմի ժամանակ եւ Արտաշէսի պատկերով դրամ հատանել: Խորենացիի մօտ միայն երկրորդն ու երրորդը կ'երեւեին, իիստ համառօտուած եւ առանց ալաններու<sup>10</sup>, մինչեւ առաջինին արձագանքն է «Արտաշէս եւ Սաթենիկ»ը, որ, Սաթենիկի կերպարին պէս, բոլորովին վիպական բնոյթ ունի<sup>11</sup>: Հետեւաբար, Լէոնտի Մրովէլի Խորենացիէ բանագաղած չէ իր տեղեկութիւնները:

Մեր կարծիքով, Խորենացիի հետեւալ տուեալլ **Ք. Ա.** Զրդ դարուն կը վերաբերի. երբ որ Սաթենիկի եղբայրը գահընկէց կ'ըսայ ալան ապօրինի բռնագրաւողի մը կողմէ, Մերատ զինք կը վերահաստատէ Հայրենական գահին վրայ: Ան միաժամանակ, կ'ըսէ պատմահայրը, «... հակառակորդների երկիրն աւերեց, որտեղից բոլորին գերի վերցնելով, մեծ բազմութեամբ բերեց Արտաշատ»<sup>12</sup>: Այս ժամանակաշրջանին հետ նաեւ կապուած է Առաւելեան տոհմի հաստատումը Հայաստան. Սերէսու զայն կը նկատէ «Այրարատայ կողմանէ»<sup>13</sup>, առանց նշելու գաւառը: Այդ տոհմին մասին Խորենացի կը գրէ. «Արա (Ար-

6. ՄՈՂԱԿԱՆ ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., էջ 409:
7. ԾԱՀԻՆԵԱՆ Լ., Պ՞ը և Է Խորենացու «Հայոց Պատմութեամ» ժամանակագրական համակարգը, «Քանթեր Մատենագրաբանի», 8, 1987, Համաժամանակագրական աղիւսակ: Դժբախտաբար, ճեռքի տակ չունինք Գագկի Մարգսեանի աշխատութիւնները:
8. HEWSEN R., Moses of Khoren as a Historical Source, «Armenian Review», Summer, 1986, 55.
9. Հայ Ժողովրի պատմութեամ Քրիստոնատիա, հասոր Ա., Երեւան, 1981, էջ 212-216.
10. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., էջ 200:
11. ՀԱՅԱ. DUMEZIL GEORGES, Le dit de la princesse Satinik, «Revue des Etudes Arméniennes», VIII, 1928, 42.
12. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., էջ 198-199:
13. Պատմութիւն Սերէսու նպիսկոպոսի ի Հերակլի, ի լոյս ած Ք. Պ., Ա. Պետերբրուդ,

տաշէսի) օրերում (առաջ եկան) Առաւեղեաններն եւս, Ալանների ազգից, որոնք Սաթենիկի մերձաւորներն էին եւ նրա հետ գալով՝ մեր աշխարհի նախարարութիւնների շարքը դասուեցին ցեղով, իբրև մեծ թագուհու հարազատները»<sup>14</sup>: Կիրիլ Թումանով՝, որուն կը հետեւի Ռոպրթ Թոմսըն<sup>15</sup>, նոյնութեամբ կ'ընդունի Խորենացիի եւ Սերէոսի հաղորդումները:

Միեւնոյն ժամանակաշրջանին եւ «ալան» ցեղանումին կը թուի կապուած ըլլալ Արտաշատի մօտերը գտնուող Օլանէ բերդը, զոր յիշատակած է Ստրաբոն. «Քաղաքից ոչ շատ հեռու գտնւում էին Տիգրանի եւ Արտաւազդի գանձատները, Բարիւրսա եւ Օլանէ անառիկ ամրոցները»<sup>16</sup>: Օլանէ բերդը այլուր յիշատակուած չէ, ոչ ալ յայտնի է անոր աշխարհագրական ճշգրիտ տեղագրութիւնը, սակայն մեզի կը թուի, որ ան պէտք է եղած ըլլայ Առաւեղեան տոհմի եւ Արտաշատ գերեվարուած ալաններու կեղրոնը (ա > օ անցումին համար, հմմտ. աս > օս)<sup>18</sup>: Այս գործունէութիւնը Հայկական լեռնաշխարհին մէջ հին արմատներ ունէր, թէ՝ արտաքին (էրեբունիի հիմնադրութիւն) եւ թէ ներքին (Սարդուրի Բ.ի. արշաւանքներ). յետագային, Տիգրան Բ. պիտի կըրկնէր նոյն գործընթացը:

Ալան >օլան անցումի կապակցութեամբ կ'արժէ յիշել սարմատական րօքան ցեղին անունը նոյն յունական աւանդումով, որ ստուգաբանուած է «փայլուն ալաններ»<sup>19</sup>, «լուսաւոր ալաններ»<sup>20</sup>, մինչեւ իսկ - կասկածանքով - «քախսաւոր, խարտեալ ալաններ»<sup>21</sup> իմաստներով:

Հստ մեզի, հայ եւ վրացի պատմիչներու տեղեկութիւնները պէտք է հաւաստի նկատուին. Քրիստոսէ առաջ ալաններու Կովկաս ներկայութեան մասին դասական աղքիւրներու լուութիւնը չի կրնար իբրև հակափաստ ընդունիլ: Հաւանաբար, սարմատներէն նոր տարբերակուած մանր ցեղախումբ մըն էր, տեսակ մը յառաջամաս:

Ինչպէս որ Արտաշէսի եւ Սմբատի կերպարները տարբեր ժամանակաշրջաններու դէմքեր կը խտացեն (Արտաշէս = Արտաշէս Ա. + Տըր-

14. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., էջ 203:

15. TOUMANOFF C., *Studies in Christian Caucasian History*, Georgetown, 1963, 199.

16. KHORENATSI, op. cit., 200.

17. Հայ ժողովրդի պատմութեամ քրեստումատիա, էջ 198:

18. ԲԱՐԴՈՒՂԻ Վ. Վ., Երկեր, Բ. հասոր, Մոսկովա, 1963, էջ 806 (ոռուերէն). հմմտ. էնԱՑԱԹՈՒԼԼԱԶ ՌԵԶԱ, Ստրպատական եւ Առան (Կովկասեան Աղքամիա), «Դիրակակ», 23 Հոկտեմբեր, 1991, էջ 31: Եթէ, անշուշտ, անցումը յունաբէնին յասուկ է:

19. FRYE R., *La herencia de Persia*, Madrid, 1965, 200.

20. CHARACHIDZE G., *La mémoire indo-européenne du Caucase*, Paris, 1987, 122.

21. DUMEZIL G., *Escitas y osetas. Mitología y sociedad*, Méjico, 1989, 10.

դատ Ա.՝<sup>22</sup>, Սմբատ = Սմբատ Բագրատունի + Շամբատ Բագրատ)<sup>23</sup>, մեր կարծիքով, Խորենացի Սմբատին վերագրած է ալաններու դէմ պատժական երկու տարբեր արշաւանքները. առաջինը վերեւ յիշուած հատուածն է, իսկ երկրորդը՝ անոր անմիջական շարունակութիւնը պատումին մէջ. «Արտաշէսը հրամայում է նրանց (ալաններուն) բնակեցնել Մասիսի հարաւ-արեւելեան կողմում, որ կոչւում էր Շաւարշական գաւառ, (այս անուան հետ) պահպանելով նաեւ բնիկ Արտազ անունը, որով հետեւ մինչեւ այսօր էլ Արտազ է կոչւում այն աշխարհը, որտեղից նրանք գերուեցին»<sup>24</sup>: Եթէ ամբողջ հատուածը արեւելեան ուղղութեամբ արշաւանքի մը վերածենք<sup>25</sup>, ապա անհասկնալի կը մնայ Փայտակարանէն գերեվարուած ալանները նախ Արտաշատ բերելու եւ ապա Արտազ զրկելու տրամաբանութիւնը:

Արտազ գաւառանունի ծագումը պատճառաբանուած է «Աշխարհացոյց»ի հետեւեալ հաղորդումով. «Աղաններն ապրում են Դիգորներից այն կողմը, Կովկասեան լեռների Արդող երկրամասում»<sup>26</sup>: Արտազ եւ Արդող անունները լեզուականորէն կ'առընչուին ալանական միջավայրին հետ. Հմմտ. օսերէն աճ, ար («երդում, ովսու»)<sup>27</sup>, որ կարգ մը պարագաներու կրնայ «երդում»է նուազ մասնագիտացած իմաստ մը ունենալը<sup>28</sup>, ալան. օճ («աստուած»)<sup>29</sup>, եւ աշ (տարր. աշ «օս»)<sup>30</sup>:

Բայց Արտազի տարածքը կը համընկնի ուրարտական ՈՒԼՏԱ երկրանունին հետ<sup>31</sup>, որով ալանական «կապը» կարծես կը չբանայ: Հստմեզի, սակայն, եթէ Աղանդ-ոռու գետի հովիտը Ա. դարուն վերաբնակեցուած ալաններու նստավայրը եղած է<sup>32</sup>, Խորենացի (կամ իր աղբիւրը) զայն համարած է Արտազի մաս, ուրկէ կը բխի ալանական ստուգաբանութեան ենթադրութիւնը<sup>33</sup>: Անկարելի չէ, որ այդ շրջանը

22. Տե՛ս Աթենեան Մ., Հայոց հիմ գրականութեան պատմութիւն, գիրք Ա., Երեւան, 1944, էջ 572-573:

23. Հմմտ. Երեւնեան Մ., ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Յ., ՍԱՐԳՍԵԱՆ Գ., ՏԻՐԱՑԵԱՆ Գ., Հայ ժողովրդի պատմութիւն, Հասոր Ա., Երեւան, 1971, էջ 547, 747:

24. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., էջ 199:

25. Հմմտ. ՊԵՏՐՈՍԵԱՆ Ս., Փայտակարամը եւ Պարսպատումիքը մ.թ. Ի դարի երրորդ ժամորդում, «Պատմա-բանասիրական հանդէս», 2, 1976, էջ 176:

26. ՏԻՐԱՑԱՑԻ, ԱՆԱՆԻՆ, Մատնեագործիւն, Թարգմանութիւն Ա. Գ. Արահամեանի եւ Գ. Պետրոսեանի, Երեւան, 1979, էջ 287:

27. ԱՃԱԾԻՆԵԱՆ Հ., Հայերէն արմատական բառարամ, Հասոր 2, Երեւան, 1973, էջ 4:

28. DUMEZIL, op. cit., 283.

29. ԶԱՀՈՒԿԵԱՆ Գ., Հայկական շերտը ուրարտական դիցարանում, «Պատմա-բանասիրական հանդէս», 1, 1986, էջ 50:

30. DUMEZIL, op. cit., 23: Ընդհանուր իմաստով, Արտազ պիտի նշանակէր «ալանական սրբակայր»:

31. ԵՐԵՎԱՆԵԱՆ Ս., Հայատամը լսու «Աշխարհացոյց»ի, Երեւան, 1963, էջ 40:

32. Հմմտ. ՊԵՏՐՈՍԵԱՆ Ն., աշխ., էջ 177:

33. Կրնանք ենթադրել, որ «Աշխարհացոյց»ի կորիզը Ե. դարէն է, յետակային ամբողջացած է. դարուն:

իրապէս Արտազի մաս կազմած ըլլայ . պէտք է հաշուի առնել, որ մինչեւ Ե. դար ապագայ Վասպուրականը վարչա-տարածքային բազմաթիւ փոփոխութիւններու ենթարկուած՝<sup>34</sup>: Հստ երեւոյթին, այդ վերաբնակիչները սեփական տոհմակարգ չունեին. Առաւելեանները Այրարատ էին, իսկ Զանդաղանները՝ Կասպք, անոնց նախնական քնակավայրը, ուր «վրկանական» ցեղին համատեղ կ'ապրէին, ենթակայ՝ Արտազի տէր Ամատունիներուն ազգական դարձած Մանուեաններուն<sup>35</sup>: Խորենացիի մօտ, կը խորհինք, թերեւս խառնուած են տոհմական երեք աւանդութիւններ. արեւելա-անդրկովկասեան Մանուեաններ, աղիաբենեան Մոնոբազէս եւ պարթեւ Ամատունիներ<sup>36</sup>: Նկատի պէտք է ունենալ, որ ժամանակադրական առումով այս միաձուլումը կարելի է. Մոնոբազէս Բ.-ի յարաբերութիւնները Հայաստանի հետ կը թուագրուին Տրդատ Ա.-ի<sup>37</sup>, իսկ Ամատունիներու գալուստը՝ խորենացիական Արտաչէսի (=Տրդատ Ա.) ժամանակով<sup>38</sup>:

Ա. դարէն ետք, ալանները շարունակած են իրենց կործանարար յարձակումները Կովկասի մէջ մինչեւ Պարթեւաստան եւ Փոքր Ասիա, իբրեւ մեկնակէտ ունենալով Հիւսիսային Կովկասի թագաւորութիւնը: Արդարեւ, Կուրի գետաբերանը, Կասպից ծովու ափին, հիմնուած էր ալաններու «մազքթաց թագաւորութիւնը»:

Հստ Ազաթանգեղոսի յունարէն խմբագրութեան, մազքութներու թագաւորական տոհմը Արշակունի էր եւ չորրորդը՝ անոնց աստիճանակարգին մէջ: Բազրատ Ուլուգաբեանի կարծիքով, այդ ճիւղը հիմնուած է հայ Արշակունիներու զուգահեռ, Ա. դարուն, եւ այնուհետեւ միացուցած է Աղուանքը, Կասպից ծովէն մինչեւ Կուր գետը (Ա. դար-387)<sup>39</sup>: Եթէ ճիշտ է այս տեսակէտը, ուրեմն պէտք է մտածել, որ

34. Հմտութիւննեան Բ., Մեծ Հայքի Վասպուրական աշխարհը ըստ «Աշխարհացոյց»ի, «Բանքեր Երեւանի համալսարանի», 3, 1983, էջ 126;
35. Հմտութիւննեան, էջ 174: Ալեքսան Յակոբեան կը մերժէ Կասպքի մէջ վրկաններու գոյութիւնը, թէեւ չի բացատրեր իր մերժումին կոռուաները (ՅԱԿՈԲԵԱՆ Ա., «Գարգարացիները ըստ ամսիկ եւ հայկական սկզբանդիւմների», «Պատմա-բանական Հանդէս», 4, 1982, էջ 125):
36. Տե՛ս NEUSNER JACOB, *A History of the Jewish Babylonia*, vol. III, Leyden, 1968, p. 352-353. Manue - Monobazes - Manawaz առընչութեան կարելիութեան համար, հմտութիւնը մուրարտ. Mennuhinilini, Հայկ. Մանաւաւաց գկերու քաղաքանունը (Հմտութիւնը առարկութիւնը, KHORENATSI, op. cit., p. 199): Միջանկեալ նշանք, որ Թուանուվի սրամիս վարկածը Ամատունիներու հրէական ծագումին մասին անհաւանական (TOUMANOFF, op. cit., p. 200).
37. ՄԵԼՔՈՆԵԱՆ Հ., Աղիաբենի պետութիւմը եւ Հայաստանը, Երեւան, 1980, էջ 119-128:
38. ԽՈՐԵՆԱՑԻ, Աշ. աշխ., էջ 202: Ի դէպ, Ամատունիներու մեր «պարթեւ» յորչորջումը կը բխի անոնց անունին կապէն Ահմատան-Համատան (Եկրաստանա) քաղաքին հետ, որ անոնց բնակավայրն էր:
39. ՈՒՂՈՒՔԱԲԵԱՆ Բ., Դրուագմեր Հայոց արեւելից կողմանց պատմութեան, Երեւան, 1981, էջ 143-146:

Միացեալ թէ անջատ, ալաններու<sup>41</sup> եւ աղուաններու մօտիկութիւնը պատճառ եղած է որ չփոթ ծագի յոյն եւ լատին մատենագիրներու երկերուն մէջ, ինչպէս կը նշէ Թէոսոր Մոմքէն<sup>42</sup>: Արաբ պատմագիրներն ու աշխարհագիրները նոյնաէս հակամէտ են Ալան անունը թիւրմբոնելու (Ալ-Ռան եւ Առան)<sup>43</sup>: Այս չփոթը հասած է մինչեւ մեր օրերը. նոյնինքն Ժորժ Տիւմեզիլը, որուն կը պարտինք աղուանական այրուքենի մասին առաջին գիտական հաղորդումը արեւմտեան լեզուներով, իր Վերջին գործերէն մէկուն մէջ կը յիշէ ալանները իբրեւ «les Alwank des historiens arméniens» (Հմատ. սպաներէն թարգմանութիւնը)<sup>44</sup>: Իսկ Հր. Թորոսեան կը գրէ, թէ Մովսէս Կաղանկատուացիի «Աղուանից աշխարհի պատմութիւն»ը նուիրուած է ալաններու երկունից<sup>45</sup>:

Հարցը աշխարհագրական երեսակ մըն ալ ունի. Դերբենդի գուռը (Ճորա պահակ, Բոնաց գուռն), որ նաեւ «Աղուանից գուռն» կը կոչուէր, հայ մատենագիրներու մօտ «Ալանաց գուռն» կը դառնայ,<sup>46</sup> հակառակ այն իրողութեան, որ անոնք յստակօրէն կը զատորոշեն երկուքը, քանի որ «Ալանաց գուռն» կը կոչուէր Դարիալի (Դար-ի-Ալան) կիրճը: Պատճառներէն մէկը, հաւանաբար, «ալան» ցեղանունի աղան գրելաձեն է. այսպէս, Հ. Ներսէս Ակինեանի համաձայն, Թովման Արծրունի «Աղանաց գուռն» կը գրէ, փոխանակ «Ալանաց գուռն»ի<sup>47</sup>: Պէտք է աւելցնել Խորենացիի բնագրի Խ. ծեռագրախումբը, որ «ալան»ի փոխարէն «աղան» ունի<sup>48</sup>, Ալանաց երկրի Աղանայոզան բդեշիլը<sup>49</sup>, ինչպէս եւ Անանիա Շիրակացիի վերագրուած «Ժամանակա-գրութեան» Կովկասի ազգերու հետեւեալ թուարկումը. «Մարք, Աղուանք, Լիինք, Աղանք, Ամազոնք, Ճիզբք, Մասքութք, Հայք, Վիրք, Եղերացիք»<sup>50</sup>:

40. Անջատ թագաւորութիւններու կարծիքը տե՛ս DONABEDIAN PATRICK, MUTAFIAN CLAUDE, *Artsakh. Histoire du Karabagh*, Paris, 1991, p. 12.
41. Ա.-Դ. դարերուն, «ալան» ցեղանունը հաւաքական արժէք ունէր (Հմատ. ԳԱԲԻՒԵԼ-ԵԱՆ, էջ 27):
42. MOMMSEN TH., *Römische Geschichte*, vol. V, Berlin, p. 405. (Հմատ. ԱԿԻՆԵԱՆ Հ. ն., Ա. Մաշոնց վարդապետի ինամոնն եւ գործութեութիւնը հանդիք կիմազրութեանը. Ս. Սահմանական պատմութեանը, Վահագինա, 1949, էջ 337):
43. Հմատ. ՌԵԶԱՆ, նշ. աշխ., էջ 31:
44. DUMEZIL, op. cit., p. 10.
45. THORROSSIAN H., *Historia de la literatura armenia*, Buenos Aires, 1959, p. 100.
46. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Ա., Մաշոնց, Երեւան, 1982, էջ 334:
47. ԱԿԻՆԵԱՆ, նշ. աշխ., էջ 337:
48. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, նշ. աշխ., էջ 334:
49. ԱԿԻՆԵԱՆ, նշ. աշխ., էջ 338:
50. ԱԿԻՆԵԱՆ, նշ. աշխ., էջ 338:

երեք դարերու ընթացքին ալան-աղուանական միացեալ պետութիւն մը գոյութիւն ունէր Մեծ Հայքի արեւելքը<sup>40</sup>:

Շփոթը հասած է նաեւ պատմագրական մակարդակի. Մովսէս Կաղանկատուացի կը վերապատմէ Արտաշէսի եւ Սաթենիկի դրուագը «ալան»ը վերածելով «աղուան»ի<sup>51</sup>:

Նուազ հետաքրքրական չեն ձեռագրական այլընթերցումները: Ակինեան երկու օրինակ կը բերէ «Աշխարհացոյց»էն («կ'ըսուի, թէ ի Սարմատիա կը գտնուին «Ալանք (այլ ձձ. Աղուանք) ... Հոնք, Ափուկք, Ծանարք, յորում Ալանաց (այլ ձձ. Աղուանից) դուռն եւ Ծեքան դուռն»)<sup>52</sup>, եւ Վարդան Արեւելցիի «Ծննդեան մեկնութիւն»էն ու «Պատմութիւն»էն (... խօսելով ազգաց լիզուներու յատկանշական-ներու վրայ, կը գրէ: «Սպառնական՝ Հոնն... գեղեցկազարդ (կամ գեղեցկաձեւ)` Ալանն (Վիեննայի թ. 177 «աղուանն»), ծաղրական՝ Գունդն (թ. 177 «Գութն»)<sup>53</sup>:

Նոյն Արեւելցիին վերագրուած «Աշխարհացոյց»ին մէջ կը կարդանք. - «Ալանք Շրվան է... զոր Ատըլ Նուշիրուան շինեաց եւ կոչեցաւ Շարուան եւ Շամախի»: ուրիշ ձեռագիր մը կ'ըսէ «Աղուանք»<sup>54</sup>: Միւս կողմէ, «Գարգարացիք Շաքի է» արտայայտութեան մէջ, երեք ձեռագիրներ Շաքիի տեղ ունին «Ալանք»<sup>55</sup>. Գորում Գումբայի համաձայն, այդ արտայայտութիւնը կը համապատասխանէ «Աղուանք»ի<sup>56</sup>:

Աղուան-աղան-ալան զուգորդումը, ի հարկէ, «Վրիպում է եւ չի արտայայտում մի ազգացեղ, որ կոչուէր միաժամանակ ալան եւ աղուան»<sup>57</sup>: Այսուամենայնիւ, թէեւ վերօգրեալ պարագաներուն համեմատաբար դիւրին է զատորոշել ճիշտն ու սիսալը, այլ առիթներով դուռ կը բացուի վիճայարոյց եւ մինչեւ օրս չպարզուած երեւոյթներու:

Այդպիսի կնճռուո հարցերէն մէկը կապուած է Մեսրոպ Մաշտոցի հետ: Ժամանակին, Ակինեանի ուշագրութիւնը գրաւած էր Բենիամին աղուանի հարցը, որմէ սակայն չէր կրցած գիտականօրէն ընդունելի եւ հիմնաւոր բացատրութիւն մը մակարելել<sup>58</sup>: Վերջերս, թէեւ այլ տե-

51. ԿԱՂԱՆԿԱՏՈՒԱԾԻ ՄՈՎՍԵՍ, Պատմութիւն Աղուամից աշխարհի, աշխատասիրեց Վարդագ Առաքելան, Երեւան, 1983, էջ 13: Տե՛ս նաեւ ՍՄԲԱՏԵԱՆ Շ., Մի Քամի Ցագրութմբը Մովսէսի Կաղամիկառուացու «Աղուամից աշխարհի պատմութեան» բնագրի մէջ, «Պատմա-բանասիրական հանդէս», 1, 1972, էջ 177-178:

52. ԱԿԻՆԵԱՆ, նշ. աշխ., էջ 335:

53. Նոյն, էջ 340:

54. Աշխարհացոյց Վարդամայ վարդապետի, քննական հրատարակութիւն Հ. Գէրպէր-եանի համեմատութեամբ 24 ձեռագրի եւ տպագրի, Փարփ, 1980, էջ 10:

55. Անտ:

56. ԳՈՒՄԲԱՅ Գ., Կովկասեան Աղուամից բան Վարդամ վարդապետի «Աշխարհացոյց»ին (ռուսերէն), «Լրաբեր հասարակական գիտութիւնների», 9, 1988, էջ 72-73:

57. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, նշ. աշխ., էջ 337:

58. ԱԿԻՆԵԱՆ, նշ. աշխ., էջ 325-429:

սանկիւնէ, Արտաշէս Մարտիրոսեան վերարծարծած է նոյն խնդիրը<sup>59</sup>: Նախ եւ առաջ, վերյէշենք Կորիւնի վկայութիւնը: Մաշտոց բիւզանդական Հայաստան կը գտնուէր. «Այն ժամանակ եկաւ, հանդիպեց նրան մի երէց մարդ, ազգով՝ աղուան, անունը՝ Բենիամին: Եւ նա հարցրեց ու քննեց աղուաներէն լեզուի բարբարոս խօսքերը, ապա վերուատ պարգևեւուած իր սովորական կորովամտութեամբ նշանագրեր յօրինեց եւ Քրիստոսի շնորհքի յաջողութեամբ՝ կշռադատեց, կարգաւորեց, հաստատեց»<sup>60</sup>: Վաղարշապատ վերադառնալէ ետք, մեկնեցաւ Աղուանք, ուր թագաւորն ու եպիսկոպոսը ընդունեցին զինքը. «Ապա, երբ Հարցրին, նա բացատրեց իր գալու նպատակը: Եւ նրանք, երկու զրուցակիցները, եպիսկոպոսն ու թագաւորը, յանձն առան ընդունել դպրութիւնը եւ հրամայեցին իրենց իշխանութեան գաւառներից ու տեղերից դպրութեան արուեստի համար բազմաթիւ մանուկներ բերելու...»<sup>61</sup>:

Խորենացի այս նոյն եղելութիւնը տարբեր ձեւով կը պատմէ. «Ինքն իշնում է Աղուանք, նրանց Արսուաղէն թագաւորի եւ Երեմիա եպիսկոպոսապետի մօտ, որոնք յօժարութեամբ յանձն առան նրա ուսումը եւ նրան յանձնեցին երեխաներ: Նա կանչեց Բենիամին անունով մի շնորհալի թարգմանիչի, որին անմիջապէս արձակեց Սիւնիքի տէր երիտասարդ Վասակը, իր Անանիա եպիսկոպոսի միջոցով, որոնց (օգնութեամբ) նա նշանագրիներ ստեղծեց Գարգարացոց այն կոկորդամայն, կոշտ, խժական, կոպիտ լեզուի համար»<sup>62</sup>:

Այս երկու հաղորդումները համարի քննելու համար անհրաժեշտ է դիմել Աղուանքի կապակցութեամբ Աստուար Մնացականեանի սահմանած «երկու գիր, երկու դպրութիւն» բանաձեւումին<sup>63</sup>: Կորիւն մէկ կողմէ կ'ըսէ, թէ «աղուան» Բենիամինի աշխացութեամբ Մաշտոց գիր հնարեց բիւզանդական Հայաստանի մէջ «աղուաներէնի» համար, միւս կողմէ՝ թէ Աղուանքի թագաւորն ու եպիսկոպոսը ընդունեցին «դըպրութիւնը»<sup>64</sup>: Աղուանակա՞ն. ո՛չ, հայկական, քանի որ Կորիւնի հա-

59. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, նշ. աշխ., էջ 332-344:

60. ԿՈՐԻՒՆ, Վարք Մաշտոցի, ախարհաբար թարգմանութիւն առաջաբանով եւ ծանօթազրութիւններով՝ Մ. Աբեղեանի, Երեւան, 1979, էջ 40:

61. Նոյն, էջ 41:

62. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., էջ 293:

63. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ Ա., Աղուանք աշխարհի գրականութեան հարցերի շուրջը, Երեւան, 1986, էջ 88:

64. Միամմամբ, Մայնասեան կը գրէ, թէ, ըստ Կորիւնի, Մաշտոց Աղուանքի մէջ հնարած է աղուանական այբուբենը Բենիամինի օժանդակութեամբ (ՎԱԼԽԱՍԱՆՆԵՐ ՍՏ., Բամասիլական հետազուտքի մեջը, Երեւան, 1982, էջ 284. տե՛ս նաև ՄԱԹԵԽՈՒՍԱՆ Ա., Սովորս Խորենացին մնարութամ գրելի մասին, «Պատմա-բանագրական գիրերը սորվեցնելու գաղափարը» (ԱՃԱԽՈՒՍԱՆ Հ., Հայոց գրերը, Երեւան, 1984, էջ 214):

մար «դպրութիւն» գիր չի նշանակեր, այլ՝ գրականութիւն, որ էր Ս. Գիրքը<sup>65</sup>: Կորիւնի «դպրութիւն»ը կը հաւասարի Խորենացիի «ուսում»ին (գրաբար՝ «վարդապետութիւն»), հետեւաբար կը շեշտուի «կրօնական գրականութիւն» հասկացողութիւնը, որուն հետ կապուած է, չարունակութեան մէջ, «... Երեմիա եպիսկոպոսն սկսեց շուտով աստուածային գրքերի թարգմանութիւնն [= = մեկնութիւն] անել...»<sup>66</sup> նախադասութիւնը<sup>67</sup>:

Խորենացի կ'ամբողջացնէ Կորիւնը. Հայկական դպրութեան ընդունելութիւն մէկ կողմէ, անդին՝ «գարգարացւոց» լեզուի համար նշանագիրներ<sup>68</sup>. Թարգմանիչի եւ եպիսկոպոսի օժանդակութիւնը բնական էր, մեր կարծիքով, աղուանական լեզուին անձանօթ Մեսրոպին համար: Խորենացիի վկայութիւնները աւելի յստակ կերպով կ'ուրուագծեն օգնական անձնակազմի մասնակցութիւնը վրայ եւ աղուանից այբուբեններու ստեղծումին մէջ<sup>69</sup>. պէտք չէ զանոնք նկատել Կորիւնէն պարզունակ բանաքաղութիւն<sup>70</sup>, այլ՝ զինքը լրացնող վաւերական մանրամասնութիւններ:

Պատմահայրը զոյդ այբուբեններու գոյառումը անոնց բնական միջավայրերուն մէջ կը զետեղէ, ինչ որ աւելի հաւանական կը թուի մեզի, թէ՝ զործնական պատճառներով (տեղույն վրայ գործակցութիւն եւ ուսումնասիրութիւն) եւ թէ Կորիւնի ներբողականէն բխող յատուկ նկատումներով (ընդգծել Մաշտոցի «օրէնուայց Մովսէս»ի<sup>71</sup> հանգամանքը իբրև աստուածապարգեւ օրէնքի [= գիրի] կարգադիր)<sup>72</sup>:

Ի՞նչ ընել Կորիւնի «աղուան» Բենիամինով: Մարտիրոսեանի համաձայն, (այստեղ «աղուան» թերեւս պէտք է կարդալ «ալան»)<sup>73</sup>: Խորքին մէջ անկարելի չի թուիր, որ Կորիւն յապաւած ըլլայ աղուանից այբուբենի ստեղծումի պատմութիւնը, իրարու կապելով Մեսրոպ-Բենիամին հանդիպումը եւ առաջինին դէպի Աղուանք առաքելութիւնը:

65. Տե՛ս NERSOYAN HAGOP J., *The Why and When of the Armenian Alphabet*, «Journal of the Society for Armenian Studies», 2, 1985-86, p. 65-68.
66. ԿՈՐԻՒՆ, նշ. աշխ., էջ 41:
67. ԱԿԻՆՅԱՆ, նշ. աշխ., էջ 317. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ, նշ. աշխ., էջ 91. ՈՒԼՈՒԲԱՐ-ՆԵԱՆ, նշ. աշխ., էջ 98:
68. «Գարգարացւոց»ը իբրև արհամարհական եզր եւ ոչ իբրև ցեղանուն մեկնաբանելու ուշագրաւ առաջարկը (ՅԱԿՈԲԵԱՆ, նշ. աշխ., էջ 129) կը կարօսի անդրագոյն փաստարկումի:
69. Տե՛ս GREPPIN JOHN, *Some Comments on the Origin of the Georgian Alphabet*, «Բազմավագ», 3-4, 1981, էջ 454. ZEKIYAN BOGHOS LEVON, *Prémisses pour une méthodologie critique dans les études arméno-georgiennes*, նոյն, էջ 468:
70. KHORENATSI, op. cit., p. 322.
71. ԿՈՐԻՒՆ, նշ. աշխ., էջ 34:
72. Տե՛ս TERIAN ABRAHAM, *Koriwn's Life of Mashtots as an Encomium*, «Journal of the Society for Armenian Studies», 3, 1987, p. 9.

Ո՞վ էր Բենիամին եւ ի՞նչ գործ ունէր բիւզանդական Հայաստանի մէջ. ոչինչ յայտնի է, թէեւ ենթադրելի է, որ եկած ըլլայ Մաշտոցի «քարի գործերի մեծ համբաւի համար, որ առաջուց այնտեղ նրա մասին հոչակած էր հիւսիսային կողմերից»<sup>73</sup>, ալանական այբուբեն ստեղծելու խնդրանքով: Իսկ եթէ այդ գիրերը գուտ եկեղեցա-դաւանական բնոյթ ունէին, այն ատեն կ'անհետանայ պաշտօնական լիազօրութեան կարիքը եկեղեցական Բենիամինի համար: Հոս կ'արժէ զուգահեռ մը քաշել քրիստոնէութեան Ամերիկա եւ Ավրիլիէտ տարածումին հետ, ներկայիս՝ Աստուածաշունչի թարգմանութիւններով բնիկներու լեզուին, առանց ինքնուրոյն գրականութիւն ստեղծելու եւ եկեղեցականներու սեփական նախաձեռնութեամբ: Յ. Թոտորովի դիպուկ ձեւակերպումով, «մասնակիօրէն ձուլուկի ուրիշին, աւելի լաւ ձուլելու համար զինքը» («s'assimiler partiellement à l'autre pour mieux l'assimiler à soi»)<sup>74</sup>. պէտք չէ մոռնալ, ինչպէս Յակոր Ներսոյեան յիշեցուցած է վերջերս, որ Մեսրոպի առաքելութեան կյտ-նպատակը քրիստոնէութեան տարածումն էր, յարգելով իւրաքանչիւր ժողովուրդի մշակութային տարբերութիւնը<sup>75</sup> եւ գործածելով լեզուա-գրային համակարգը իրեւ կրօնական ինքնութեան ազդակ:

Այսուհանգերձ, այդ այբուբենը, եթէ եղած է, շատ կարճատեւ կիրարկում ունեցած պէտք է ըլլայ, որովհետեւ ալանները, ըստ վրացի գիտնական Զանաշխայի, Հնագոյն ժամանակներէ օգտագործած են վրացերէնը իրեւ գորոց լեզուով<sup>76</sup>: Յայտնի չէ մեզի, սակայն, ո՞ր «Հնագոյն ժամանակներ»ու կ'ակնարկուի:

Աղուան-աղան-ալան շփոթի ուրիշ պարագայ կարծես նկատելի է Խորենացիի հետեւեալ հաղորդումին մէջ. «Իսկ երբ Տրդատի վախճանուելու լուրը հասաւ, բարբարոսները նոյն Սանատըուկի եւ ուրիշ մի քանի սուտ խօսող աղուանների դաւելով, երանելի (Գրիգորիսին) սպանեցին Վատնեան դաշտում, Կասրիական կոչեցեալ ծովի մօտ, ձիերին ուսնատակ տալով»<sup>77</sup>: Սարգիս Պետրոսեանի համաձայն, այս հատուածը ցոյց կու տայ, որ «Միջնաշխարհի հայերը եւս երբեմն աղուան(f) ցեղանունը կիրառում էին Աղուանքի մերձկասպեան շրջա-

73. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, նշ. աշխ., էջ 334:

74. ԿՈՐԻՒՆ, նշ. աշխ., էջ 38: Բնագրի սխալ ընթերցումի արդիւք է այս հատուածին ծնն կրեֆիիի մեկնաբանութիւնը, ըստ որուն խօսքը կը վերաբերի «Հիւսիս»էն Բիւզանդիոն եկած Մեսրոպի աշակերտներուն (GREPPIN, op. cit., p. 454).

75. TODOROV TZVETAN, *La conquête de l'Amérique*, Paris, 1982. հմտ. BIGOT MAR-GOT, *Identidad étnica y educación bilingüe: una problemática abierta*, «Cuadernos de Antropología», 2, 1988, p. 16.

76. NERSOYAN, op. cit., p. 53-55.

77. ԱՃԱՌԵԱՆ. նշ. աշխ., էջ 177:

78. ԽՈՐԵՆԱՑԻ, նշ. աշխ., էջ 244-245:

նի բնակիչների վերաբերեալ»<sup>79</sup>: Ասիկա, ինչպէս պիտի տեսնենք, վիճելի է:

Խորենացիի Սանատրուկը սովորաբար կը նոյնացուի Փաւստոս Բուղանդի մազքթաց Սանեսան թագաւորին հետ<sup>80</sup>: Եթէ այդպէս է, պէտք է նկատի ունենալ, որ Փաւստոս Սանեսանի դաշնակից կը համարի ալաններն ու հոները եւ ո՛չ՝ աղուանները. «Հասանէին հարկանէին սատակէին զօրսն Ալանացն եւ Մազքթացն եւ Հոնացն եւ զայլոց ազգացն»<sup>81</sup>: Ասկէ զատ, ալաններն ու մազքութները ցեղակից էին, որով կրնայ արդարանալ աղան-ալան հաւաքական եզրի օգտագործումը Խորենացիի կողմէ («... բարբարոսները նոյն Սանատրուկի եւ ուրիշ մի քանի սուս խօսող աղանների դաւելով»). Ընդգծումն ու սրբագրութիւնը մերն են), առանց մազքութները աղուան դարձնելու, ինչպէս կը պնդէ Թոմսը<sup>82</sup>:

Բարկէն Յարութիւնեան, վերջերս, փորձած է տարանջատել Սանատրուկն ու Սանեսանը, փոխլրացնելով Փաւստոսի եւ Խորենացիի տուեալները, համազրելու կամ հակազրելու փոխարէն<sup>83</sup>: Այս խիստ ուշագրաւ վարկածը, այսուամենայնիւ, չի կրնար արդարացնել Սանատրուկի վերագրուած բոլոր դէպէերը: Խորենացիի հաղորդումին համեմատութիւնը Փաւստոսի հետ ցոյց կու տայ, որ Սանեսանի արարքը վերագրուած է Սանատրուկին. Սանեսան սկզբնապէս կ'ընդունի Գրիգորիսի քարոզչութիւնը, ապա միտքը կը փոխէ (հմմտ. «Պատելով») եւ կը սպանէ զայն<sup>84</sup>, մինչդեռ պատմահօր շարադրանքի ոճը պահած է Սանեսանի նախնական ներկայութեան արձագանքը («բարբարոսները նոյն Սանատրուկի եւ ուրիշ... աղ(ու)անների...»): Սանեսանը, անկասկած, աղուան չէր:

Ի դէպ, տեղին կը գտնենք քննել Թոմսընի մէկ ուրիշ կարծիքը. ան, հետեւելով Փօլ Փիթըրսի, կը յայտնէ, թէ Փաւստոսի մազքութները մոսխերն են<sup>85</sup>, ինչ որ համագիրէ բոլորովին դուրս է: Կը թուի, որ ան մեքենականօրէն փոխադրած է Ազաթանգեղոսի մօտ «մազքութ»

79. ՊԵՏՐՈՍԵԱՆ Ս., «Սասմայ ծոերախ Օդան-Ցողամի ծագման շուրջը», «Պատմա-բանասիրական հանդէս», 3, 1986, էջ 199:

80. ԵՐԵՄԵԱՆ Ս., ԱՌԱՔԵԼԵԱՆ Բ., ԱՐԵՒՇԱՏԵԱՆ Ս., ԲԱՐԹԻԿԵԱՆ Հ., ԴԱՆԻԵԼ-ԵԱՆ Է., ՏԵՐ-ՂԵՒՈՆԴԵԱՆ Ս., Հայ ժողովրդի պատմութիւն, հասոր Բ., Երեւան, 1984, էջ 83-84:

81. Փաւստոսի Բիւզամդացւոյ Պատմութիւն Հայոց, բնագիր Ք. Պատկանեանի, թարգ-մանութիւն եւ ծանօթագրութիւններ Ս. Մալիսասեանցի, Երեւան, 1987, էջ 30:

82. KHORENATS'I, op. cit., p. 256.

83. Հմմտ. ՑԱՐՈՒԹԻՒՆՆԵԱՆ Բ., Փայտակարան Քաղաքը եւ Արա տեղադրութիւնը, «Արաբեր հասարակական գիտութիւնների», 12, 1981, էջ 65-66:

84. Փաւստոսի Բիւզամդացւոյ..., էջ 26:

85. Հմմտ. KHORENATS'I, op. cit., p. 256.

եղրի իմաստը: Արդարեւ, Ագաթանգեղոսի «ի Մազքթաց կողմանէ» բռեշխի շրջանի պարագային<sup>86</sup> ի զօրու է մազքութ=մոսին հաւասարումը<sup>87</sup>, թէեւ անունը աշխարհագրական իմաստ ունի եւ ո՞չ՝ ազգացեղային: Խնդրոյ առարկայ միւս հատուածը («մինչեւ առ Կաղարջօք, մինչ ի սպառ ի սահմանս Մազքթաց, մինչեւ ի դրունս Ալանաց, մինչ ի սահմանս Կասպից...»)<sup>88</sup> կը թուի արձագանդել նոյն հաւասարումին, ըստ արեւմուտք-արեւելք թուարկումի մը, եւ դարձեալ լոկ աշխարհագրական արժէք ունի: Արամ Տէր Ղեւոնդեան այս վերջինը կը հասկնայ մազքութ=մասագետ իմաստով<sup>89</sup>:

Զ. դարուն, ալանները կորսնցուցած են իրենց յարձակողական թափը եւ սկսած են ձուլուիլ կովկասեան տեղաբնիկներու հետ: Այսպէս է, որ Ե. -ԺԲ. դարերուն ալաններու կարեւոր մէկ մասը Քլուփորի լերան շուրջ կ'ապրի (Մեծ Կովկասեան լեռնաշղթայ), սվաններու համատեղ, ինչպէս կը նշէ Պորկոպիոս Կեսարացի: Թէեւ ԺԲ. դարուն ալանները կ'անհետանան, մինչեւ ԺԸ. դար շրջանը կը յիշուի Ալանեթի (վրացական) կամ Ալանիա (եւրոպական) անուններով<sup>90</sup>:

ԺԴ. դարու սկիզբը, Հեթում պատմիչ կը տեղեկացնէ. «Թագաւորութիւն վրաց յարեւելից կուտէ սկսանի ի մեծ լեռնէ անտի՝ որ կոչի Աղուանիս (Աղուանից). անդ բազում ազգե բնակեն զանազանք եւ վասն այսորիկ նահանգն այս կոչի Ալանք (կամ Աղուանք)»<sup>91</sup>: Թարգմանիչ Հ. Մկրտիչ Աւգերեանէն սկսեալ, սովորաբար այս խօսքերը կը վերագրուին Աղուանքին<sup>92</sup>: Սակայն այդ ժամանակաշրջանին այս երկիրը գոյութիւն չունէր որպէս ինքնուրոյն պետութիւն. «Պատմիչը Աղուանք անունով առանձին երկիր չգիտէ»<sup>93</sup>:

Մեզի կը թուի, որ հետազոտողները Ա.-Դ. դարերու աշխարհագրական վիճակը փոխադրած են ԺԴ. դար, զոհ երթագով ալան-աղուան

86. ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, Հայոց պատմութիւն, քննական բնագիրը Գ. Տէր-Մկրտչեանի եւ Ս. Կանյեանի, ախարհարար թարգմանութիւնը եւ ծանօթագրութիւնները Ա. Տէր-Ղեւոնդանի, Երևան, 1988, էջ 498:

87. TOUMANOFF, op. cit., p. 183; HEWSEN R., *Introduction to Armenian Historical Geography IV: The Vitanaxats of Arsacid Armenia. A Reexamination of the Territorial Aspects of the Institute (Part One)*, «Revue des Etudes Arméniennes» (nouvelle série), XXI, 1988-89, p. 275.

88. ԱԳԱԹԱՆԴԵՂՈՍ, նշ. աշխ., էջ 488:

89. նոյն, էջ 523:

90. CHARACHIDZE, op. cit., p. 122-123.

91. ՀԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉԻ Թարգամանեց Հ. Մկրտիչ Աւգերեան, Բ. միպ, Վենետիկ, 1951, էջ 15. Փակագիծը թարգմանիչին կը պատկանին:

92. ՈՒԼՈՒԱՐԱԲԵԱՆ, նշ. աշխ., էջ 104-105:

93. ԱՃԱՌԵՑԱՆ, նշ. աշխ., էջ 678. Ասիկա չի նշանակեր, որ Հեթումի համար Հայաստանի սահմանները Դերբենդէն կը սկսին, ինչպէս կ'ըսէ Աճառեան: Տն' նաեւ ԱՂԱԲԵԿԵԱՆ Մ., Սոուզարամական դիտուրքիւմներ «Աղուանք» տեղանուան վերաբերալ, «Պատմա-բանասիրական հանդէս», 1, 1990, էջ 175:

շփոթին: Արդարեւ, ըստ Ստեփանոս Օրբէլեանի հաղորդումին, Ղազան խանի թագաւորութեան սկիզբը (1295-1304) Վրաստանի Դաւիթ թագաւորը գրաւեց Ալանաց դուռը եւ Մեթեւովէթ շրջանը (հաւանաբար՝ Արագուի գետի ձորը)<sup>94</sup>: Նկատի ունենալով, որ այս քայլը, ներառեալ՝ Ալանաց դրան թաթար պահակազօրքի հեռացումը, մոնղոլական արշաւանքի պատճառ եղաւ, այտք է ենթադրել, որ այդ շրջանին Վըրաստանի արեւելեան սահմանը այսօրուան Հարաւային Օսեթիան եւ սահմանակից տարածքներն էին, եւ թերեւս ասոր կ'ակնարկէ Հեթում «Ալանք» անուանումով։ Հոս էր ալաններու միւս մասը, շրջանը յատկապէս լեռնոտ է եւ «բազում ազգք»ի պակաս չկար<sup>95</sup>: Նշենք, որ այդ շրջանին, Վրաստանը երկուքի բաժնուած էր՝ արեւելեան եւ արեւմըտեան<sup>95ա</sup>:

Ալաններու մէկ աղօտ յիշատակումը, մեր կարծիքով, պահպանուած է «Սասունցի Դաւիթ»ի մէջ, Օղան-Տօղան թագաւորի անունին տակ, զոր վերջերս Ս. Պետրոսեան փորձած է կապել աղուան ցեղանունին<sup>96</sup>:

Ինչպէս յայտնի է, Օղան-Տօղան անունը միայն մէկ անգամ կ'երեւի դիւցազնավէպին մէջ, երբ Դաւիթի ու Խանովութի ամուսնութենէն ետք, Խանովութի բերդը պաշարման կ'ենթարկեն թշնամիներ, զորս Դաւիթ գլխովին կը ջախջախի:

Օղան-Տօղանի յիշատակումները «Սասունցի Դաւիթ»ի մէջ հետեւեալներն են.-

- «Օղան, Տօղան թագաւոր»<sup>97</sup>
- «Օղան, Տօղան թագաւոր»<sup>98</sup>
- «Օղան-Տօղանայ թագաւոր», թշնամիներու շարքին<sup>99</sup>
- «Եօթնազլուկ Օղան-Տօղան թագաւոր»<sup>100</sup>
- «Օղան-Տօղան թագաւորներ»<sup>101</sup>

94. ՕՐԲԷԼԵԱՆ ՍՏԵՓԱՆՈՍ, Սիրմիի պատմութիւն, թարգմանութիւնը, ներածութիւնը եւ ծանօթագրութիւնները Ա. Ա. Աբրահամեանի, Երեւան, 1986, էջ 372:

95. Վրացերէն մըիուլերի կը նշանակէ «կեռնաստան» (Նոյն, էջ 534): Բացառուած չէ, որ Հեթում «Ալանք» անունը առած ըլլայ Ալաների - Ալանիա շրջանէն, թիւրիմացութեամբ:

95ա. TOUMANOFF, op. cit., p. 59. Վրաստանը անկախ միասնական պետութիւն եղած է 1008-1258 եւ 1330-1491 ժամանակաշրջաններուն:

96. ՊԵՏՐՈՍԵԱՆ, «Սասմայ ծոերի», ..., էջ 195-200:

97. Սամայ ծոեր, Ա. Հատոր, խմբագրութեամբ Մ. Աբեղեանի եւ Կ. Մելք-Օհան-ջանեանի, Երեւան, 1986, էջ 212 (ասացող՝ Մոկացի Յովան):

98. Նոյն, էջ 288 (ասացող՝ Մոկացի Յովակիմենց Ղազար):

99. Նոյն, էջ 365-387 (ասացող՝ Մոկացի Վարդան):

100. Սամայ ծոեր, Բ. Հատոր, Բ. մաս, խմբագրութեամբ Մ. Աբեղեանի եւ Կ. Մելք-Օհան-ջանեանի, Երեւան, 1981, էջ 298-298 (ասացող՝ Այրարաւցի Մուրադ Յովակիմանի, որ սորված է Մոկացի Բարամէն):

101. Սասունցի Դաւիթ (Անր պատումներ), հաւաքեցին եւ հրատարակութեան պատ-

Հստ այս պատումներուն, Խանդութիք բերդը կը գտնուի «Իրանայ քաղաք, Խոյ»<sup>102</sup>, Խոյ<sup>103</sup>, Թաւրիզ<sup>104</sup>, Կապուտկող<sup>105</sup>:

Մեր կարծիքով, Օղան-Տօղանի անունը սկզբնապէս Օղան էր, իսկ յետոյ, կրկնաւորումի ճամբով, աւելցաւ «Տօղան»ը (Հմմտ. Զինումա-չին, Զինմաչին). այնուհետեւ տեղի ունեցաւ երկնիւղումը (Հմմտ. Բադին եւ Կողբադին)<sup>106</sup>:

Հաւանական է, որ Մոկսի ասացողներու Օղանը փոխարինած ըլլայ Աջմու շահը, որ «Բազը Փոենկի»ի հետ միայն կ'երեւի մոկացի թումա Պետրոսեանի պատումին մէջ, ուր Խանդութիք քաղաքը կը մնայ Խոյ<sup>107</sup>: Այսպէսով, կը հիմնաւորուին թէ՝ «մէկ Օղանայ թագաւորն է, մէկ Տօղանայ» եւ թէ «Աջմու էն եանէն են» բացատրութիւնները, զորս տուած է մոկացի Յովան ասացողը<sup>108</sup>:

Անկարելի չէ, որ «Կապուտկող», «Կաղզուան», «Բերդ Կապոտին» տեղադրումները<sup>109</sup> յետագայ իմաստաւորումներ ըլլան Խանդութիք ատրպատականեան հայրենիքին<sup>110</sup>, բայց հակառակը աւելի հաւանական է, եթէ նկատի ունենանք, որ Աջմու շահի հաւանական նախանուն Շապուհը (Շապկով Խորասան, Շապի Խորասանցի, Շապուհ արքայ, Շապուհ Երգան, Շըրգան Խորասական, Շապգոնայ Խորասանու) յիշող բոլոր պատումները կու տան Կաղդուան, Կապուտկող կամ Բերդ Կապոտին իրերեւ Խանդութիք բերդ<sup>110ա</sup>:

Պետրոսեան, վերլուծելով մերձակայ շրջանի քաղաքական իրադրութիւններ Ժ. դարուն՝ դիւցազնավէպի ձեւաւորման ժամանակաշրջանին, կ'երգակացնէ, որ «Ճիշնապարեան Ատրպատականի եւ Անդրկովկասի նատակեաց բնակչութեան հարեւան մերձկասպեան ցեղերի այս

բաստեցին Գրիգոր եւ Վահագն Գրիգորեանները, Երեւան, 1977, էջ 235-237 (առաջադիմ՝ Ղազանֆարցի Գէորգ Պետրոսեան), 303-306 (ասացող՝ Սարէթ Պետրոսեան, կ'երգակացնէ, որ «Ճիշնապարեան Ատրպատականի եւ Անդրկովկասի նատակեաց բնակչութեան հարեւան մերձկասպեան ցեղերի այս

102. Սասմայ ծոեր, Ա. Հատոր, էջ 208:
103. Նոյն, էջ 283. Սասունցի Դաւիթ, էջ 229, 296:
104. Սասմայ ծոեր, Ա. Հատոր, էջ 360:
105. Սասմայ ծոեր, Բ. Հատոր, Բ. մաս, էջ 284:
106. «Պատմութիւն Աղուանից աշխարհ»ի յաւելուածի մը մէջ (Հեղինակ՝ Միհիթր Գօշ) կը յիշուի, 1147էն ետք, «Քիշնան աշխարհ»ի ճարաբերողոյ» (Ջրաբերդ) Տաւանը (Տօղան) (ԿԱՂԱՆԿԱՏՈՒԱՑԻ, Աշ. աշխ., էջ 354), սակայն նմանութիւնը բոլորու վին պատահական է:
107. Սասմայ ծոեր, Բ. Հատոր, Ա. մաս, խմբագրութեամբ Մ. Աբեղեանի եւ Կ. Մելքը-Օհանջանեանի, Երեւան, 1944, էջ 446, 455:
108. Սասմայ ծոեր, Ա. Հատոր, էջ 212:
109. ԱԲԵՂԵԱՆ Մ., Երկիր, Ա. Հատոր, Երեւան, 1966, էջ 350-351, 377:
110. ՊԵՏՐՈՍԵԱՆ, «Սասմայ ծոեր»..., էջ 196:
- 110ա. Սասմայ ծոեր, Բ. Հատոր, Ա. մաս, էջ 30, 79, 305, 394. Բ. մաս, էջ 142, 198, 509:

ընդհանրութիւնն է»<sup>111</sup> որ օղան (< աղուան) – տօղան անունը կը ստանայ Հայերու մէջ ու այդպէս ալ կ'անցնի դիւցազնավէպին։ Մէկդի ձգեռվ, որ այդ տեղորոշումը միայն հիմնաւորուած է «Աջմու էն եանէն են» խօսքով<sup>112</sup> (ո՞վ ճշտած է մոկացի ասացողին «էն» դերանունին տուած ուղղութիւնը), որեւէ հիմք չկայ ժ. դարուն վաշկատուն «աղուան» հաւաքականութեան համար, իսկ դիւցազնավէպը ոչինչ կ'ըսէ Օղան–Տօղանի եւ իր զօրքի ընկերա–տնտեսական կացութածեւի մասին։

Ինչ կը վերաբերի լեզուական փաստարկին (աղուան ><sup>\*</sup> աւղան > օղան)<sup>113</sup>, պէտք է ըսել, որ աւղան ձեւը ոչ իսկ իրեւ ձեռագրային տարընթերցում վկայուած է, որքան մեզի յայտնի է, բայց կայ հակառակ՝ աֆղան (=աւղան) > աղուան<sup>114</sup> եւ աֆղան > աղուան = աղան<sup>115</sup>։

Օղանը կրնայ նոյնանալ ալաններու հետ, եթէ նկատի ունենանք. ա.- «Սասունցի Դաւիթ»ի գիտական բնագրի ծանօթագրութիւնները դիտել կու տան, թէ Օղան–Տօղանի «իշխանութեան տերիտորիան որոշ չէ. գտնուում է մօտաւորապէս Մասիսի շրջակայքում»<sup>116</sup>: Կ'արդէ յիշել «Այրարատայ կողմանէ» Առաւելեան տոհմը եւ Օլանէ բերդը (Արտաշատի շրջան)։

բ.- Խանդութը այլազգի թագաւորի (օր. Գաղզուանայ ամիրի)<sup>117</sup> կամ Օղան–Տօղանի<sup>118</sup> դուստրն է. Հմմտ. ալանական արքայադուստրեր Սաթենիկն ու Աշխէնը, որոնք ամուսնացած են հայ թագաւորներու հետ։

111. ՊԵՏՐՈՍԵԱՆ, «Սասմայ ծոեր»ի . . . , էջ 199:

112. Նոյն, էջ 197:

113. Նոյն տեղ, էջ 199:

114. Աֆղան-աղուան նոյնացումին համար, տե՛ս, օրինակ, ԱՐԱՄԵԱՆ Հ. ՍԱՄՈՒԵԼ, Դաւիթ Բէկ կամ Պատմութիւն Ղափամցոց, «Թագմավէպ», 1-2, 1977, էջ 301: Միեւնոյն սխալը կը գտնենք մեր ժամանակակից պատմագրութեան մէջ. այսպէս, Բակորիան կը տեղադրուի «Էղուամստանի հրասիսում, մեզ յայտնի Տաշկական ՍՍՀ» (ՄԵԼՔՈՆԵԱՆ, նշ. աշխ., 115. ընդգծումը մերն է):

115. Եսայի Հասման-Զալապետանց կաթողիկոսի հնեւեւահասուածը լեզուական շփոթի եւ աղուաններու առասպեկտականացումի թագավիճակէտը կը հանդիսանայ (կու տանք Պրոսէի Փրանսերէն Թարգմանութիւնը, ձեռքի տակ չունենալով բնագիրը). – «IL y avait du côté de Khorasan et de Qandahar une nation nommée Aghovans, indigène, dit-on, des montagnes du Caucase et du pays des Alains, et Conservant encore son ancien nom» (DONABEDIAN, MUTAFIAN, op. cit., p. 53). Աֆղանները ո՛չ միայն Կովկասէն կը տարուին, այլև Ալանքէն (փոխանակ Աղուանքի). տե՛ս Ալիշանի քննադասութիւնը՝ Հ. ՂԵՒՈՒԴ ԱԼԻՇԱՆ, Աղուանք, «Թագմավէպ», 2-3, 1972, էջ 342-343:

116. Սասմայ ծոեր, Բ. Հատոր, Բ. մաս, էջ 864:

117. Սասմայ ծոեր, Բ. Հատոր, Ա. մաս, էջ 30:

118. Սասմայ ծոեր, Ա. Հատոր, էջ 684:

գ.- Ալանական գաղթականութեան ներկայութիւնը Արտազ՝ Խան-դուքի նշուած հայրենիքներու (Վասպուրական, Նախիջեւան, Ալբր-պատական) անմիջական մերձակայքը:

դ.- Նշուած զ > օ անցումներէն զատ (as > os, Արտազ > Արդոզ, alani > roxolani)<sup>119</sup>, պէտք է յիշել ա > օ անցումը որոշ գաւառաբար-բառներու մէջ, յատկապէս՝ Մոկս (հմմտ. աղիւս, Մոկս եւ Վան՝ օղիս, Ողմի՝ օղէս)<sup>120</sup>:

ե.- Խանթուքի թշնամիներու առասպելա-հէքեաթային եւ տարա-սեռ բնոյթը<sup>121</sup>. - Պապ Ֆունկի (թերեւս ունիթոռական շարժումէն ետք)<sup>122</sup>, Շապուհ (Շապուհ Բ., 309-380), Զինմաշինի թագաւոր (հէք-եաթային)<sup>123</sup>, Սեւ թագաւոր (հէքեաթային), Հալապայ թագաւոր<sup>123</sup>, Օղան-ծօղան եւ Լանդրադ: Այս անորոշութիւնը ցոյց կու տայ, որ զիրար փոխարինող անունները ժամանակադրական յատուկ կապ մը չունին դիւցազնավէպի ձեւաւորման ժամանակաշրջանի հետ:

Աւելորդ չէ կանգ առնել Լանդրադի վրայ: Հստ մեզի, սխալ էր անոր ներմուծումը համահաւաք բնագրին մէջ, լանդրանդ անծիշտ

119. Կրնա՞նք արդեօք \*arya > olan անցումի մէկ տարբերակը նկատել Պինիոսի յիշատակած օրան ցեղանունը (\*arya > oran). «Ամանք Մէուվուսի շուրջ մինչեւ կերտունեան լեռների տեղադրում են հետեւեալ ցեղերին. ափին՝ Նապեր, նրան-ցից վեր, մինչեւ Կոլիերի լեռների գագաթները՝ կսեղուները. յետոյ կամակներ, օրաններ, սուտակներ, մազամակներ...» (ՅԱԿՈՒԹՅԱՆ, նշ. աշխ. 117):

120. Ա > օ անցումի ուրիշ օրինակ է Մոկս Առուսենց կամ Առուսնից ձոր գաւառա-նունը: Բ. Յարութիւնեան զայն կը նկատէ Առաւանեան (ըստ «Գահնամակ»ի՝ Առաւենեան) տոհմի սկիականութիւնը (ՅԱՐՈՒԹԻՒՆՅԱՆ Բ. Մոկս Հայքի Մոկք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»ի, «Պատմա-բանասիրական հանդէս», 1, 1990, էջ 50): Երեխեան նոյնացումները (Առուսնից ձոր=այժմեան Օրանս-տարբար հո-վիտ, «Առուսնից ձոր» ամրոց [Առուսնց]=այժմեան Ուրանց գիւղ) (ԵՄԵՍՅԱՆ, նշ. աշխ., էջ 37-38) մեզի թոյլ կու տան առաջարկել հետեւեալ անցումը. Առա-ւան / են > Առուսնց / ենց > Առունց (ուանցանց յոգնակակերտ մասնիկնե-րու շինթ) > Օռանց-Օռանց > Ուրանց: Առուսնց > Առ/աւրանց անցումը տրու շինթ) > Օռանց-Օռանց > Ուրանց: Առուսնց > Առ/աւրանց անցումը

121. Միայն համահաւաք բնագրին մէջ եօթը թագաւորները միասին կ'երեւին (Սա-սումցի Դափիք, Հայկական ժողովրդական էպոս, Երեւան, 1989, էջ 313), ըստ երեւոյթին Եակոր Նրգէեանի՝ սասունցիէ մը լսուած պատումին ազդեցութեան էպոսով («Եօթ ուզնկան թագաւորներ», Սասնայ ծոեր, Բ. Հատոր, Բ. մաս, էջ 85):

122. Խաչակիրներուն լրջանը իբրև terminus a quo ընդունիլը ըստ մեզի բաւարար հիմք չունի. Մեծ Հայքի եւ անոնց միջեւ որեւէ շփում եղած չէ:

122ա «Զինմաշին» կրկնաւորումը, ի Հարկէ, կրնայ Ժ.-Ժ. Դարերուն ձեւաւորուած ըլլայ «Գող-Մագոդի վրայ». տե՛ս PSEUDO EPIPHANII, Sermo di Antichristo (Armeniaca di fine tomorum), a cura di Giuseppe Frasson, Venezia, 1976, p. 297-298.

123. Տե՛ս Սամայ ծոեր, Բ. Հատոր, Բ. մաս, էջ 848:

ձեւով. Լոռուայ Համզան, որ վեց պատումներու մէջ կ'երեւի, դուրս մնացած է<sup>124</sup>: Լանդբաղը միայն երկու անգամ կը գտնենք, յաջորդաբար Լանդրադ եւ Լանդրա ձեւով, Ս. Թաղէի վանքի գիւղացի Դաւիթի<sup>125</sup> եւ իր որդի Ալօ Դաւթեանի պատումներուն մէջ<sup>126</sup>: Հետաքրքրականը այն է, որ այս երկու փոփոխակները կը պատկանին, ըստ Արուսեակ Սահակեանի մանրամասն վերլուծումին<sup>127</sup>, դիւցազնավէպի տարրալուծման եւ հէքեաթայնացման ժամանակաշրջանին: Գիւղացի Դաւիթի համաձայն, Խանդութի հայրենիքը Քիլիսէն է (նախկին Շաւարչանը)<sup>128</sup>. Ալօ Դաւթեան այս մասին տեղեկութիւն չունի: Վերջինն ալ արտատէր պառակի անէծքը շատ իւրօրինակ կերպով կու տայ («որ Լանդրա թագաւորի նետ ու անեղ մէջ քո սրտին ըլլի»)<sup>129</sup> եւ անիծապարտութեան կասկածը կը ստեղծէ Դաւիթի մէջ<sup>130</sup>:

Արտազ-Շաւարչանի մէջ Լանդրադ անունի երեւումը կրնա<sup>131</sup>յ արդեօք Օղանի յետին փոխակերպում մը համարուիլ, սկզբնական օի անկումով, եւ կամ տեղական Ալանդ (Հմմտ. Աղանդ-ռոստ գետանունը) ձեւի մէկ տարբերակը: Երկրորդ մասը գուցէ սկիզբի լանդի կրկնաւորում ըլլայ, նի անկումով:

Թէական այս մեկնաբանութիւնը, թերեւս, հեռակայ արձագանգն է պատմութեան եւ առասպելի մէջ տարրալուծուած անունի մը:

### ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԻՆ

124. Լեւոն Սիւրմէլեան, որ գիտական բնագրի վրայ կը հիմնուի, սրբազրած է այս կէտը, թէեւ սիսալմամբ բաժնած է Շապուհն ու իր կրկնակները (Շապկով Խորասան, եւն.), ստեղծելով «King of Khurasan» մը (SURMELIAN LEON, *Daredevils of Sassoun*, London, 1966, p. 189).

125. Սասմայ ծոեր, Բ. Հատոր, Բ. Ճաս, էջ 347-348:

126. Նոյն տեղը, էջ 382-384:

127. Տէ՛ս ՍՍՀԱԿԵԸՆ Վ., «Սասմայ ծոեր» ժողովրդական վէպի աշխարհագրական տարածման եւ տեղայնացման խնդիրը, «Պատմա-բանասիրական հանդէս», 2, 1971, էջ 100-105:

128. Սասմայ ծոեր, Բ. Հատոր, Բ. Ճաս, էջ 344:

129. Նոյն, էջ 378:

130. Նոյն, էջ 383:

## Summary

### ARMENO-ALANIAN NOTES

VARDAN MATIOSSIAN

Armenian historians have many references about the Alans - Indo-Europeans speakers which established themselves in Northern Caucasia about the first century A.D.- and their relations with the Armenians. The author analyzes those data and makes some comments.

Apparently there was an Alanian tribe in Iberia which fought against Artaxias (Artasēs) I (190-160 B.C.), mentioned by the Georgian historian Leonti Mroveli, from which the Arawelian *naxarar* house, settled in the region of Ayrarat (Sebeos), had come. The fortress of Olané, mentioned by Strabo near Artaxata, which was the treasury of Tigranes II the Great and his son Artavasdes II, might have been his center (cf. the ethnonym *roxolani* «bright Alans»), with Alan prisoners brought down by Smbat Bagratuni after his punitive expedition (Movses Xorenaci).

A second group of Alan prisoners settled in the Alant-rod river's basin, south from Artaz, in the first century A.D., during the reign of Tiridates I (= Artaxias I, according to Xorenaci). The new settlers were probably ruled by the Manuean family, linked with the Amatuni, lords of Artaz.

Graeco-Roman and Armenian sources often confused Alans (*Alank'*) with Caucasian Albanians (*Alwank'*). The Massagetae, an Alanian tribe, conquered the western shore of the Caspian Sea, in the east of Alwank, in the first century, and perhaps ruled the whole country until the fourth century.

This confusion has raised some interesting issues. One of them concerns Koriwn's mention of Mesrop Mastoc' and Albanian priest Beniamin. Refining a previously advanced hypothesis, the author suggests, albeit cautiously, that Beniamin could have been an Alanian priest asking for an alphabet only to translate Holy Scriptures and facilitate evangelization.

Another question is Xorenaci's passage on the death of bishop Grigoris by Albanian prince Sanatruk's treacherous behaviour. On the basis of *Buzandaran*'s information about Sanesan, king of the Massagetae, Sanatruk has to be regarded as Alan.

In the fourteenth century, Haiton mentions Alania as Iberia's eastern neighbour. The name has been connected with Albania. But Step'anos Orbelean's account leads to suppose that, by 1300, the Georgian eastern borderline was the Aragvi valley and contemporary Southern Ossetia, which might be regarded as Alania (there was another Alania in the zone of Mt. Klukhori, as Procopius of Caesarea stated).

Finally, certain historical and linguistical facts suggest that the «Olan-Dolan» king mentioned in the Armenian national epic «David of Sassoun» may be regarded as a reminiscence of Alans. A certain king Landbad or Landba, twice mentioned in later variants of the epic, told by father and son in Artaz at the beginning of this century, might also be connected to Alans.